

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ**

**ՄԵՐ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒՆ**

**ՎՍԵՄ. ԳՍԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆԸ**

Նախորդ մեր Խմբազրականը նուիրուած էր Հ. Բ. Ը. Միութեան շուրջ կիսադարեան դործունէութեան, և այն մեծ իրազործումներուն՝ զորս այդ բազմաբարիք Հաստատութիւնը ջանաց և նիւթեց մեր ազգային կեանքին մէջ տարիներէ ի վեր ընդհանրապէս, իսկ Պաղեստինի մերազն ժողովուրդի և Ս. Աթուոոյ նկատմամբ մասնաւորաբար, երկու տարիներէ ի վեր տեւող ծանօթ աղէտին հետեւանքով:

Այս տողերով մեր երախտագիտութեան դոյզն հաւաստիքը կ'ուզենք բերել ուրիշ մեծանուն և բարեգործ անձնաւորութեան մը, Ս. Աթուոոյս պատուական բարեկամ և բարերար ՎՍԵՄ. ԳՍԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆԻ: Վստահ ենք թէ թարգման հանդիսանալով Ս. Յակոբեանց ուխտանուէր Միաբանութեան և Պաղեստինի մերազն ժողովուրդի սերտ և սեռն երախտագիտութեան, այսուչենք վիրաւորեր հանրածանօթ ազնուական իր համեստութիւնը:

Ականաւոր հայը, մեր ժողովուրդին ժամանակակից ամենէն պատկառելի և բացառիկ արժէք ներկայացնող դէմքերէն մին է: Մեծ է ան իր ծագումով, իր ծնունդով, իր կեանքով և իր գործով:

Ծագումովը. որովհետև Կիւլպէնկեանք Արեւելեան Հայաստանէն Կեսաւրիա փոխադրուած, այդ պատուական հայաչէն կեդրոնին մէջ և այլուր փայլեցուցին իրենց տոհմիկ ձիրքերը: Իսկ ըստ իրենց տոհմային աւանդական տարեգրութիւններու, անոնք կը սերին Վարդ-Պատրիկ Ռշտունիէն:

Ծնունդովը. որովհետև շառաւիղն է Կիւլապի Ձիլէպիի, որ իր մեծ հայրն էր, և զաւակը Սարգիս Կիւլպէնկեանի, որ շնորհիւ իր առեւտրական ձեռներէցութեան և հանճարին, համազգային նշանակութեան և համբաւի պիտի բարձրացնէր իր գերդաստանին արդէն բազմածանօթ անունը: Իսկ ինքը, արժանաւոր և գերազանց յաշորդը իր հօր, միջազգային ուշադրութեան ու պատմութեան պիտի յանձնէր հայ անունը:

Կեանքովը. հոս անվերապահօրէն պէտք է յայտարարել թէ անհատներու կենսազրուութեան մէջ դուն ուրեք կարելի է տեսնել որ պատուոոյ մէջ և դիրքերովրայ յառաջդիմութիւնը զուգընթաց եղած ըլլայ զուտ անձնական արժանիքի և մեծ տաղանդի, այնպէս՝ ինչպէս կը հաստատուի Վսեմ. Գալուստ Կիւլպէնկեանի պարագային:

Իր կեանքը, տեսարան մը ըլլալէ աւելի, զիրք մը ու փառք մըն է մասնաւոր: Զայն դիտելով, հրճուելէ աւելի կը սորվի մարդ, այսինքն կ'աճի փորձառութեամբ և հողիով միանգամայն:

Չենք ուզեր ծանրանալ իր բեղուն կեանքի այն մանրամասնութիւններուն առջև, որոնք կրնան երկարել նման անձնաւորութիւններուն կենսազրութեան զիծը: Պզտիկ հասակէն եկած է Կ. Պոլիս և հոն ստացած իր ուսումը: 19 տարեկանին կը մեկնի Մանչէսթըր, վարելու համար Կիւլպէնկեան Վաճառականական Տան գործերը: Սակայն առեւտրականի սուր բնագոյով և իր տոմին յատուկ եզոզ նախաձեռնութեամբ, իր ուշադրութեան առարկան ըրաւ առաջին մէկ օրէն քարիւղի և գորգի գործերը, նախատեսելով անոնց ապագայ զարգացումը: Այս շահազրգուծիւնը զինք մղեց Կովկաս, ապա Պաղու, ուսումնասիրութեան համար: Վերադարձին հրատարակեց երկու ուսումնասիրութիւններ, *La Peninsule d'Apcheron et le Pétrole Russe* և *La Transcaucasie et le Peninsule d'Apcheron, Souvenirse de Voyage*.

Յետոյ գրեց նոյնպէս *La Fabrication des Tapis en Orient* խորագրով գործ մը, որ ցոյց կուտայ սլաւոնական գորգերու մասնագէտի իր կարողութիւնը:

Նորին Վսեմութիւնը 1899ին գործակցեցաւ Ռօյելը Տըչ քարիւղի ընկերութեան հիմնադիրներէն Սըր Հէնրի Տէթէրտինկի, անոր սկզբնական օրերուն և անոր հմուտ խորհրդականը դարձաւ: Մեծապէս օգնեց այս վերջինին Ռօճիլտի հետ ձեռնարկած իր գործը զուլս հանելու համար:

Կովկասէն վերջ Կիւլպէնկեան շուտով նախագգաց այն կարեւոր դերը, որ վերապահուած էր Մուսուլի: Երբ Առաջին Մեծ Պատերազմի յայտարարութենէն քանի մը ամիսներ առաջ, բանակցութիւններ սկսան Անգլիոյ և Թուրքիոյ միջև ձեռք բերելու համար այս վերջինին քարիւղի ընկերութիւններու դրամագլուխի կէսին իրաւունքը, Կիւլպէնկեան եղաւ այդ բանակցութիւններու զըլխաւոր առանցքը: Իր աշխատանքները այնքան լաւ զնահատուեցան, որ Տէթէրտինկ և Անգլ. Կառավարութիւնը անոր զիջան թրքական քարիւղի ընկերութիւններու արժեթուղթերու 5 առ հարիւրը: Սակայն այս ըստը յաջողութիւնները իրական և արդար մըցանիշներ իրեն համար, եղան իսթաններ կարծես աւելի աշխատութեան և արդիւնաւորումի:

Հարստութիւն գիզելէ աւելի, հարստութեան ի հաշիւ իր պայքարը, վեր կը հանէ իր մէջ մէկ ձողմէն առեւտրական տաղանդ և միւս կողմէն ճշմարիտ «ձեռնարկումը», ինչ որ կը հաստատեն այսօր առեւտրական ասպարէզի իր հակառակորդները: Բոլոր այս յաջողուածքներու մէջ, իր հանճարը մեծագոյն նպաստը բերաւ դարազրուի կազմող այն հսկայ դրամական ու ճարտարարուեստական ձեռնարկներու մէջ: Երբ իր ազգակիցներէն քիչեր տակաւին զիտէին իր այս մեծ նուաճումներու մասին, օտարները իր մէջ ճանչցան ու յարգանքով մասնանիչ ըրին ուշիմ, զիտուն, գործնամիտ և անմրցելի հայը:

Հասարակ տեղիքի մը չափ սովորական դարձած ասութիւն մը եղած է մեր մէջ ըսել թէ՛ մեր մեծ դրամատէրները շատ յաճախ ժլատ են եղած իրենց ազգին կարիքներուն նկատմամբ: Եւ սակայն միւս կողմէն իրողութիւն է թէ ինչ որ մենք ունեցած ենք անցեալին մէջ, և ունինք այսօր, արդիւնքներն են անոնց, որոնք միշտ զիտցած են մեր իմացական և հոգեկան անդաստանները յարգարել և ազահովել զանոնք իրենց իշխանական նուիրատուութիւններովը: Եթէ նկատի առնենք մեր պատմութեան կանխող դարը, և մեր ազգային կեանքի

վերջի շրջանները միայն, հաշուելով արդիւնքները հոգեկան այդ բխումին, Գէորգեան, Ներսէսեան, Լազարեան, Սանասարեան, Կիւլպէնկեան, Մելքոնեան, Եղիայեան, Նուպարեան անուններով ծանօթ, մատնանշած կ'ըլլանք այս մեծ իրողութիւնը: Այրիններուն լուսմաներու շնորհիւ անտարակոյս թէ վառած է և կը վառի մեր Եկեղեցւոյ կանթեղը, ժողովուրդի մը զոհողութեան ճիզին և ողիին թթխմորն է ան: Սակայն եթէ թերթենք մեր Եկեղեցիներու, դպրոցներու և ազգային հաստատութիւններու յիշատակարանները, պիտի տեսնենք թէ անոնց մեծ մասը, շրջելու համար բոլորը, զոյաւորուած են իշխանական նուէրներով մեծ մեկենասներուն, որոնք մեր ժողովուրդի ընտրանին կազմած են: Մեր բոլոր Եկեղեցիներու հովանիին տակ, և դպրոցներու զաւրիթներուն մէջ, առհասարակ կը տեսնուի արձանագրութիւնը կամ կը բարձրանայ արձանը անոնց՝ որոնք կերտած են հողի ու մտքի այդ յուշարձանները ի վայելումն և ի փառս իրենց ազգին և Աստուծոյ:

Վսեմ. Գալուստ Կիւլպէնկեան մին է անտարակոյս ազգային այդ պարծանքներէն, իբրև միջազգային համբաւի արժանացած անհատ և ազգային բարերար, և որ սակայն զիտէ դիմաւորել իր ժողովուրդին պէտքերը կիրթ և աղնըւական զգացումներու և դատումի մը մէջէն: Բարձր մտաւորական, որ վարժուած է մտածելու իր ժողովուրդի մնայուն և բարձրագոյն կարիքներու հաշուոյն, չէ մտածած երբեք ի խնդիր անուան կամ համբաւի, վասնզի փառասիրութիւնը անծանօթ է իր հողին:

Իրեն համար դրամը բախտ մը և ուժ մը չէ միայն, այլ արժէք մը՝ կիրարկուելու արժէքներուն ի խնդիր և արժեւորելու զանոնք: Ի վերջոյ բարիքը չէ որ կը մեծցնէ մարդս, այլ մարդն է որ կ'արժեւորէ և կը մեծցնէ՝ բարիքը: Անոր համար ինք կը խորշի ցոյցերէ և փառասիրութիւններէ, իր անձին թըմբուկով աշխարհը լեցնելու ընդմտտաբ իղձէն, իր բարձրօրէն մշակուած միտքն ու առաքինի հողին շեն կրնար հանդուրժել նման մակերեսային զգացումներով զբաղելու և զբաղեցնելու տատանքին: Վասնզի փառք արհամարհողները միայն ստուգապէս կը փառաւորուին. անոնք կը փախչին փառքէն, բայց փառքը միշտ պիտի գտնէ զիրենք անվրէպ: Առաքինութեան շուքն է փառքը որ անբաժան է միշտ անկէ: Մրցուզ հողիներու զործ է հետեւաբար փոքրութիւններ փնտուել միշտ մեծութիւններու մէջ: «Մեր փառքն ու պարծանքը մեր խղճին վկայութիւնը միայն պէտք է ըլլայ» կ'ըսէ առաքեալը:

Իր նկարագրին մէկ ուրիշ գիծն է իմաստութիւնը, կամ, այս բառին աւելի զործնական առումով, ողջմտութիւնը: Իր բարերարելու կերպին մէջ ոչ միայն բարիքի իմաստասիրութիւնը կը նշմարուի, այլ, ինչպէս ըսինք, իր բարերարելու կերպը բարիքները դիմաւորելու չէ որ կը ձգտի այնքան՝ որքան բարիքները յաւերժելու: Իր գեղազէտ միտքն ու հողին, միջազգային մրցակցութիւններու մէջ կուսուած իր կամքը, զիրք մը շինելու և մասնաւանդ զայն կարենալ պահպուել իր յաջողութիւնները, զինք մնայուն և անսողիւտ արժէքներու հետամուտ միտք մը դարձուցեր են, ու երբ ներկայացած է առիթը այս կարգի արժէքներուն ի խնդիր զոհելու, Վսեմ. Գալուստ Կիւլպէնկեան պատրաստ եղած է միշտ:

Երբ խօսք եղած է իր ներկայութեան, մեր ազգային կարիքները հոգա-

լու և մեր մտքին ու հոգիին անդաստանները բարդաւաճելու, իր մտքին ու զգացումին սլաքը ուղղուած է միշտ Երուսաղէմին և Էջմիածնին, այն միակ զոյգ Հաստատութիւններուն՝ որոնք լուսաւոր և բախտորոշ դեր մը ունեցած են և ունին մեր գոյութեան ու մշտնջենաւորման մէջ: Ս. Աթոռոյս բարեկամն ու բարերարը կը հաւատայ թէ Երուսաղէմն ու Էջմիածինը միայն կրնան կատարել կրօնական, կրթական և ազգային բարերար այդ դերը մեր ժողովրդի այժմեան կացութեան մէջ, փրկելով և երկարաձգելով մեր ազգային կրօնական և մշակութային արժէքները, ատով ապահովելու և տեւականացնելու մեր գոյութիւնը:

Այս զոյգ Հաստատութիւնները եղած են միշտ հայ ժողովուրդին համար հայրենի հող և անկիւն, ուր բարախած է միշտ մեր ժողովուրդին սիրտը, ներարկելով սերունդէ սերունդ մեր պապերուն կենսաւէտ հաւատքն ու արիւնը: Այդ Հաստատութիւններէն միոյն, Երուսաղէմի Ս. Յակոբեանց լայնախարիսխ ու ազգապարծան մենաստանին մէջն է որ կը բարձրանայ Ս. Աթոռոյս Կիւլպէնկեան Մասենադարանը, կառուցուած ի յիշատակ իր երջանիկ ծնողներու, տաղաւարելով իր մէջ կրօնքի, կրթութեան և գրականութեան, երբակի սրբութեամբ նուիրագործուած զանձերը:

Կիւլպէնկեան Մասենադարանին գոյութիւնը ազգային բարիք մըն է, և այդ բարիքին բարերարութիւնը մշտապէս երախտագիտութեան կը մղէ Ս. Յակոբեանց Միաբանութիւնը և ազգը: Իսկ բարերարը և իր ու իր զերդաստանին անունը միշտ մշտանորոգ կենդանութեամբ յաւերժող Մատենադարանը կը բազմին Միաբանութեան սրտին մէջ, և աչքին առջև, իրենց զապաւարական ու սրտառուչ զեղեցկութեամբ: Այս առիթով մեր փառաբանութիւններն ու երախտախառն օրհնութիւնները բոլոր անոնց՝ որոնք զիացան ու զիտեն իրենց հետաքրքրութեան առարկայ դարձնել Հայ Եկեղեցին, Հայ դպրոցն ու կրթական հաստատութիւնները, և արժեւորել զանոնք նման իշխանական նուիրատուութիւններով:

Պաղեստինի աղէտին հետեւանքովը, Ս. Աթոռոյ և անոր շուրջ ապաստան գտած մերազն ժողովուրդին նիւթական կարիքներուն ի նպաստ, Նորին Վսեմութիւնը այս երկու տարուան ընթացքին, հինգ անգամներ պարբերաբար, իշխանական նպաստներ զրկեց Ս. Աթոռ: Այս առիթով Նորին Վսեմութեան Ս. Աթոռոյ պատուական բարեկամին և բարերարին կը յայտնենք մեր, և Երուսաղէմի մերազն ժողովուրդի ջերմազին երախտագիտութիւնը, մաղթելով ի սրտէ որ Տէրը վարձահատոյց ըլլայ, և մէկին փոխարէն հազարներ պարգեւէ իրեն: Օրհնէնք յիշատակին իր ծնողաց և յարգանք ու լաւագոյն մաղթանքները Ս. Աթոռոյս Միաբանութեանէն իր մեծ բարերարին՝

ՎՍԵՄ. ԳԱԼՈՒՍԻ ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆԻՆ: